

## Հ Ա Յ Ե Կ Ե Ց Ի Ւ Թ Ի Ն

ԵԽ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔԸ

Հայ Եկեղեցին համար, վերջացող տարին արձանագրեց պատմական ըլլալու կոչուած հանդիպումներ, Քրիստոնէական Եկեղեցիներու բարձրագոյն իշխանաւորներուն հետո:

Ցունիսին, Ամենայն Հայոց Հայրապետի այցը Լոնտոն, Անկիքան Եկեղեցւոյ պետ՝ Քէնթըրպըրիի Արքեպիսկոպոսին, վերջինիս Նախորդ տարուան Սեպտեմբերին Ս. Էջմիածին կատարած տռաջին այցելութենէն ետք, նշանաւոր հանդիսացաւ երկու Եկեղեցիներու յարաբերութիւններու պատմութեան մէջ :

Ամենայն Հայոց Հայրապետին պաշտօնական այցը Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին, աննախընթաց հրաւերով Քրիստոնէական Եկեղեցիներու մեծագոյն այս կազմակերպութեան Ընդհանուր Քարտուղար Ֆիլիփ Փօթըրի, տեղի ունեցաւ մեծվայելչութեամբ մը, անմոնանալի բոլորին համար :

Երկու մեծ դէպքերուն, որոնք ստացան շքել փայլ պատմական հանդիպումներու, Կաթողիկոսի կողքին կեցաւ Երուսաղէմի Ամենապատիւ Պատրիարքը, Կաթողիկոսական շքախումբին բերելով Ս. Քաղաքի հնադարեան Աթոռին հմայքը :

Իսկ Վեհափառ Հայրապետի ծննդեան Եօթանասնամեակի հանդիսութիւններուն, Համայն Խուսիոյ Պատրիարքի և իր շքախումբին ներկայութիւնը Ս. Էջմիածին, մանաւանդ այս օրերուն՝ երբ ամբողջ Հայաստանը կը տօնախմբէր իր Խուսաստանի միացման հարիւրյիսունամեակը, արձանագրեց մեր Եկեղեցիի պատմութեան մէջ ուրախութեան օր մը, որ ազգային յոյսի մը խոստումը ունի իր մէջ :

Վերջացող այս տարին տեսակ նաև յաջորդութիւնը երեք Պապերու և, տռաջին անգամ ըլլալով, նորին Սրբութիւն Յովհաննէս - Պօղոս Ա.ի գահակա-

լութեան և թաղման, բայց մանաւանդ Յովհաննէն՝ Պօղոս Բ. Արքազան Քահան նայապետի գահակալութեան, Հայ Եկեղեցին ներկայացաւ և բերաւ Հռոմի Ա-թոռին մեր Եկեղեցիին եղբայրական սիրոյ փաստը:

Ամենապատիւ Տ. Եղիշէ Արքեպոս., Երուսաղէմի Ս. Պատրիարքը, ընկերակցութեամբ Գերշ. Տ. Մերովը և Տ. Շահէ Արքեպիսկոպոսներու, որոնց միացաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթոլիկոսութեան ներկայացուցիչ Գերշ. Տ. Մահակ Արքեպոս., յատկապէս զնաց Հռոմ, հանգամանօրէն ներկայացնելու համար Հայ Եկեղեցին պատկառելի պատուիրակութեամբ: Ծ.

Տակաւին յիշատակութեան արժանի են Վրաց նորբնտիր Կաթողիկոսի գահակալութեան, ներկայութիւնը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վրաց Հայրապետին փոխադարձ այցելութիւնը Մայր Աթոռ Ս. Էջմիածին:

Նահ՝ «Հաւատքի և Կարգի» բաժնի տնօրէն Տքթ. Լուգոս Ֆիլըրը այցելութիւնը Մայր Աթոռ, Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին կողմէ և Մայր Աթոռի ներկայացուցիչ՝ Գերշ. Տ. Շահէ Արքեպոս.ի պատասխանատու մասնակցութիւնը նոյն բաժնի մեծ ժողովին, Հնդկաստան, Պինկալօր, դէպքեր են որոնք, բոլորն ալ, միջւ-Եկեղեցական կեանքին մէջ, Հայ Եկեղեցին և անոր Վեհափառ Պետին տեղը բնորոշեցին և ընդգծեցին, արժանավայել հանդիսաւորութեամբ:



Վեհափառ Հայրապետ Ժրնեւի օդակայանին մէջ կը դիմաւորուի ԵՀԽի Ընդհանուր Քարտուղարին եւ Ժրնեւ Խոհանոցի փորօքօյի պես Ռ. Վիյօի կողմէ: :

Նարքը այս դէպքերուն կիսատն են թէ անցած են այլկա մութ այն օրերը, երբ մեր Եկեղեցւոյ կաթողիկոսներ և պատրիարքներ, նուիրակներ և պատուիրակներ, ինչպէս Ներսէս Վարժապետեան կամ Խրիմեան Հայրիկ, ափ կ'առնէին ժողովասրահներու սեմին կամ պալատներու դուռը, օգնութիւն մուրալու համար ճնշումի տակ հեծող քրիստոնեայ իրենց ժողովուրդին համար:

Հայաստանի պետական իրականութիւնը և Մայր Աթոռ Ս. Եջմիածնի վերականգնումը, Վաղարշապատի լոյսի ժայռին վրայ, աղանովութիւնն իսկ են տրուած մեր ժողովուրդին թէ իր հոգեոր պետը, իր իշխանութեան փայլին մէջ, կը ներկայացնէ Եկեղեցի մը, որ, յաղթած դժբախտ իր ճակատազրին, կը նայի ապագային, ամբողջական և ո՞ւ լաւ հու Թեոմիք:




Ամենայն Հայոց Հայրապետ քաջատօներ խօսեք Կուլք Ընդհ. Քարուղարին:



Ամենայն Հայոց Հայրապետ Մյելոցիներու առ օյս ոոյլի Խորհուրդի մատան մէջ, հանդիսաւոր աշարջաւրեան պահութ: Կողմին՝ Ընդհ. Քարուղար Ֆիլիփ Փոքը:



Ժողովին մասնակցող պատուիրակութեան բ սրձառադիման եկեղեցականները:



Ա. Արուզյա Գևառ ալ Անեն. Տ. Ազրոք Արտապատ զը դրտեցնուցքաւ մասուած Հայերն պատկերազարդ Ասուածառւնչի Եղաներեն ընթիւնմոյեներ:

Անցան այն ժամանակները, երբ մեր Եկեղեցին, քաշուած իր պատեանին մէջ, կը վախնար բանալու իր պարիսպները օտար որևէ յարաբերութեան և այցելուի, այն վախով որ տկարացած և ուժաւապառ մեր Եկեղեցին պիտի կորսընցնէ իր ինքնութիւնը և մեր ժողովուրդը պիտի սայթաքի, օտար Եկեղեցիներու ոյժին և զրաւող հրապոյրին ազգեցութեամբ, ինքնավստահութիւնը, որ վերապրած, իր վէրքերը բուժած և հայրենի հողին վրայ ամուր կեցած մեր ժողովուրդինն է, Հայաստանի մէջ, ազգային զիտակցութիւնը և յաջողած ըլլալու համոզումը որ արտասահմանի հայութեան զգացումն է, այսօրուան մեր իրականութեան երկու ամուր սիւներն են որոնց վրայ կը կամարուի Հայ Եկեղեցին, իր հաւատքի աւանդուկան մաքրութեամբ և գեղեցկութեամբ: Առանց վարանումի, Հայ Եկեղեցին կ'երկարէ այսօր իր ձեռքը քրիստոնէական միւս բոլոր մեծ ու փոքր Եկեղեցիներուն, և կը զգայ ինքզինք հարազատ անդամը մեծ ընտանիքին, որ Քրիստոնէական Եկեղեցիներն են, հաւաքուած Քրիստոսի շուրջ:

Անցած են այն օրերը երբ մեծանուն Եկեղեցիներ կը հպարտանային ճշմարտութեան բանալիները ունենալու մենաշնորհին կամ կայսերական իշխանութեան հովանիին տակ: Անցած են այն օրերը երբ քարոզիչներ կու զային, զայլի նման, ոչխարներ յափշտակելու քրիստոնեայ այլ Եկեղեցիներու հօտէն: Եղբայրութեան, յարդանքի, զործակցութեան և իրար հասկնալու նոր ողի մը, որ էխումէնիզմի բարիքն է մեր դարուն, կը տանի բոլոր Եկեղեցիները դէպի մեծ երազը՝ վերականգնելու Եկեղեցիներու միւս թիւնը, Քրիստոսի մեծ պատուէրին համաձայն, որ մէկ ըլլանեն:

Մեր Եկեղեցին, միւսներուն հետ, կը հաւատայ ու կ'ալզօթէ որ պիտի զայ օրը, երբ բոլոր Եկեղեցիներու զաւակները պիտի մօտենան Պատարագի նոյն Սեղանին, հաղորդուելու համար նոյն բաժակէն, որ լեցուեցաւ բոլորին համար թափուած փրկարար Արիւնով:

Այն ատեն, ամէն Եկեղեցի պիտի զգայ ինքզինք աւելի հարազատօրէն քրիստոնեայ և ամէն հաւատացեալ՝ աւելի հարազատ զաւակը իր Եկեղեցիին:

6.

